

նենան ու եւ իշխանութիւնէ որ կրնայ տեղական պէտքերուն եւ բարենորոգմանց իրագործման համար անոնց չափ հոգածութիւն եւ շահագրգռութիւն չունենայ: Միւս կողմէ, Կայսերական կառավարութեան շահը Ն. Կ. Վեհափառութեան հպատակներուն շահերուն ամբողջութեանը հետ համամասն ըլլալով, Կայսերական կառավարութիւնը իմաստուն վարչութեան մը սկզբունքներուն համաձայն պիտի գտնէ որ երկրէն հաւաքէ միայն այն տուրքերը որոնք հարկուոր հն պետութեան ընդհանուր ծախքերուն համար, եւ տեղական վարչութեանը թոգումամասուոր Եւ տեղական պէտքերուն համար բաւականչափ հասոյթներ:

Իր սեպական վարչութեանը ծախքերուն շտապացեալ այդ հասոյթները գանձելու համար նահանգին կողմէ ձեռք առնուելիք եղանակը հետեւեալ կերպով կրնար կարգադրուիլ: Ընդհանուր կառավարիչը, եւ՝ անոր հրամաններուն համեմատ՝ այլեւայլ գաւառակներու կառավարիչները, իրաւունք կ'ունենան, իւրաքանչիւր գաւառակի գլխաւոր քաղաքին մէջ՝ տեղին երեւելիներէն բաղկացեալ ժողով մը գումարել: Այդ գանձազան ժողովներուն կազմաւորման ձեւը այժմոյս պէտք չէ որ որոշուի. սկիզբները, Ընդհանուր կառավարիչը եւ գաւառակներու կառավարիչները իրենք իսկ պիտի ընտրեն անորամենք: Այդ երեւելիներուն ու ամենէն աւելի վրաստանութիւն ներքնչող անձներուն մէջէն. ընդհանուր ժողովը որ պիտի գումարուէր նահանգային գլխաւոր քաղաքին մէջ, պիտի բաղկանար պատգամաւորներէ զոր պիտի անուանէին գաւառակներու ժողովները:

Այդ ժողովները կամ մասնաւոր այդ ընդհանուր ժողովը միակ իշխանութիւն մը պիտի ունենար, այն է այլ եւ այլ պաշտօնէութեանց ծախքերուն համար պէտք եղած տուրքերը սահմանել: Այդ ժողովները կամ խորհուրդները ոչ մէկ կերպով պիտի չսիջամտեն ոչ Արքայաւորութեան վարչութեան, ոչ նոյն ինքն վարչութեան մէջ: Այսպէսպէս, փորձատեսիւնը եւ երկրին ընկերական վիճակին զարգացումը պիտի նշանակուի վերջնական եղանակ մը այդ խորհուրդներու անդամներուն ընտրութեանց եւ անոնց շնորհուելիք իշխանութեանց ընդարձակմանը համար: Բայց մեզ այնպէս կը թուի թէ սկիզբները, որպէս զի չփոթութիւն յառաջ չկայ, ինչ որ անհուսափելի է, ժողովրդի մը մէջ որ իր սեպական շահերը վարելու գործին բոլորովին օտար մնացած է, անոնց իշխանութեանց սահմանաւորումը իստիք եւ իմաստուն բան մըն է:

Հայաստանի նահանգին կազմակերպութիւնը, այսպէս իր ընդհանուր գծերով պատկերացուած, կարող է բարորութիւնը ապահովիլ նահանգին բոլոր ընկալիչներուն, մասնաւորապէս թէ քրիստոնէայ, ամէնքն ալ հպատակ Ն Կ. Վեհափառութեան, ամէնքն ալ վարչութեան մը մէջ հաւասարապէս շահ ունեցող, Այս կազմակերպութեան նպատակն է ամենուն բարօրու-

թիւնը ապահովիլ: հետեւաբար, մասնաւորապէս եւ քրիստոնէայ հասարակութիւններուն թուոյ փոխադարձ համեմատութիւնը երկրորդական կարեւորութիւն մը կը ստանայ: Այինչ պիտի փոխուի քաղաքական կացութեան մէջ. միայն վարչութեան մէջ՝ նոր պաշտօնեաներ պիտի դրուին, որոնք մէկ քանի հաստատութեանց ու մասնաւոր Արքայութեան կազմակերպութեան շնորհիւ պահպանուած, պաշտօն պիտի ունենան զործարդիլ այն բարենորոգումները զոր Ն. Վեհափառութիւնը հրամանագրել պիտի բարեհաճի. եւ չթողուլ որ անոնք մեծեալ ստոքի ձեւին մէջ մնան, ինչպէս մինչեւ ցարք խոստացուած ըլլող բարենորոգումները:

ՆՈՒՊԱՐ ՓԱՅՍ

Փարիզ, 1868



Ա Ն Ք Ե Ր Ը

Կարպոյ կամ սեւ, սփռուած՝ աղւտ'ը,
Անթիւ աչէք այդք սեան.
Հիմպ հողուն ցակ կը քն սեան,
Եւ դեռ աե'ւր կը ձայր:

Ցայգեմ, անու Բան ցտեկներն,
Անթիւ աչէք հրեքեցեղցին.
Ասպեր դի կը Եողոյսան,
Եւ այլերը ին կն մութով:

Թէ նայումս ա'լ զուրկ ըլլան,
Օ'ն՝ կարելի չե' ասկիս.
Դարձած են սեղ մը դէպ՝ ինչ որ
Մեմ կ'անուանենք Աճերեւոյ:

'Ի ինչպէս աստե'րը խնամեոյ՝
Միշտ երկրմին մէջ կը մընան,
Իրեքն ալ մայր մընեղ ունին,
Բայց իբւս չէ որ կը մեռնին:

Կարպոյ կամ սեւ, սփռուած՝ աղւտ'ը,
Դեպ արեւայտ մ'անհուն բացուած,
Գեղեզմանին մեկալ կողմէն՝
Փակ աչկերը նուրէն կ'եստենն:

Թարգմ. Ա. Չ.

ՄԻՒԼԼԻ-ՓՐԻՒՏՈՒ

